

վերցուելէն ետքը աս ազգային հանդիսին փառաւորութիւնն ալ շատ պակսեր է, բայց գլխաւոր զարդարանքներն ու յատկութիւնները մնացած են. աս տարիներս աւելի ալ զարդարուեցաւ աս հանդէսը, մանաւանդ մասնաւոր աւտիթներու մէջ, ինչպէս եղաւ ահա աս տարի ուսումնականաց ժողովոյն պատճառաւը:

ԽԵԼԱՑԻ ԽՈՍՔԵՐ ՈՒ ԶՈՒՄԲԱՎԱԼԻ ԴԻՎՈՒԱԾՆԵՐ

Խմասդուն ժաղագալարութիւն:

ՃԱՐՏԱՍԱՆ քարոզին մէկը Գաղղոյ | ուղովիկոս ԺԴ թագաւորին առջեւ մազթողական Ճառ մը խօսելու ատենը՝ ինչպէս կ'ըլլայ որ յանկարծակի կը մոռնայ խօսելիքը: Խագաւորը արթուն ու վեհանձն՝ կը դառնայ կ'ըսէ մէկէն քարոզին. “Ո՞եզի մեծ ուրախութիւն է, հայր, որ հրամանոցդ յիշողութիւնը ատեն կուտայ մեզի գեղեցիկ խօսքերուդ վրայ մտածելու”:

Խոչողինակիրութիւն:

ՈՒՐԲԱՆՈՍ Բ պապին նշանը մեղուներու փեթակ էր. և որովհետեւ կարծիք կայ եղեր թէ պապը Գաղղոյացիները կը սիրէ ու Ապանիացիները կ'ատէ, Գաղղոյացւոյն մէկը այսպիսի ոտանաւոր մը կը շինէ լատիներէն.

Գաղղոյացւոց տացեն սոքա մեղը անոյշ, Սպանիացւոց հարուած խայթից մահագոյժ:

Պապը տեմնելով որ կողմնասէր կարծուեր է, այսպիսի վարպետ պատասխանով ինքզինքը կ'արդարացընէ.

Ամենացուն տացեն ըզմեղըն զանոյշ, Ի խայթելոյ կացցեն նոքա միշտ ըդոյշ, Քանզի չունի արքայն մեղուաց ըզկայթոց:

Հանգստութիւն:

ԳԱՂՂԱՑԻ մատենագրին մէկը ինելացի խօսքով մը կ'ըսէ. “Ո)մէ որ կ'ուզես հանդիստ ըլլալ ու ամենուն հետ աղէկ վարուիլ, ուրիշի բաներուն չխառնութիլդ բաւականչէ. պէտք է թողուս որ ուրիշներն ալ քու բաներուդ խառնուին”:

ՏԳԵՊՈՒԹԻՒՆ:

ՏՎՈՒՆ մէկը կը հարցընէ իր վարպետին, “Ա արժապետ, ծոծրակի ի՞նչ ըսել է: — Ռ. յլանդակ Ճանակար մի է.., կ'ըսէ վարժապետն ու տղան տեղը կը ճամբէ: Խյեղչը կարծեր է թէ ծոծրակը այլընէ է, աղբուին ալ չտեսնուած Ճանակար մըն է:

ՎՀԱՅԻՆՈՒԹԻՒՆ:

ՅՈՒԼԻՈՍ Լիեսար երբոր զօրքով Վիրիկէն առնելու կ'երթար՝ նաւէն ելլելու ատենը կը սահի կ'իյնայ երեսի վրայ: Օխնուորները կրնային անդիպուածը գէշ նշան սեպել. բայց արթուն զօրավարը մէկէն աղէկ նշանի տեղ առնելով կը կանչէ. “Ի՞սահիմա ձեռքս ընկար, Վիրիկէ”:

ՀԱՆԵԼՈՒԿ

Տամնհինդ տարի թագւոր եղաւ, Տամնուվեցին հիւանդացաւ, Երեսունին ընկաւ մեռաւ, Ցետոյ նորէն կենդանացաւ:

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՀԱՆԵԼՈՒԿԻՆ ԷՐ ՄԵՎՈՒ: